



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

764.8

9.

Австѣнк
Урнѣ 58

910.4

2-79

Г. М. М. М.

1886

10/10/10

441

131
p. 610

ՉԱՐԳ

259


ԵՐԵՒԵԼԻ ԱՐԱՆՑ

ՍՐԱՆԼԵՅ

Թ.ԱՐԳՄԱՆԵՆՑ

ՄԻՀՐԱՆ Գ. ՄՕԶԵԱՆ

Նախկին սան Պերպերեան վարժարանի



Կ. ՊՕԼԻՍ

ԻՏՊԱՐԱՆԻ ՄԱՐԳԱՐԵԱՆ

)(1886)(

13159

910.4

R-79

Printed in Turkey

ՀԱՆՐԻ ՍԹԱՆԼԷՅ



Թէ ինչպէս ամերիկացի խմբագիր
մը գտաւ զԼիվինկսմըն :



1869 ին , դիտական աշխարհին ուշադ-
րութեան առարկայ եղած էր մեծանուն
ուզեորն Լիվինկսմըն որ 1865 ին , կեդրու-
նական Ս.փրիկէի մեջ վերսկսած էր իւր եր-
րորդ արշաւանաց : Իւր ուզերութեան
սկիզբէն մինչև վերջն անօգնական և առանց
ընկերի մնացած էր Ս.փրիկէի անձանօթ վայ-
րերուն մէջ : Չորս տարիէ ի վեր իւր այս
յանդուզն ձեռնարկութիւնը ծնունդ տուած
էր հասարակութեան մէջ անհիմն լուրերու :
Սնդդիական կառավարութիւնը մասնաւոր
ուզեորներ ուղարկած էր ի խորս Ս.փրիկէի
նորա հետքերը դանալու համար : Բազումք
այնպէս կը կարծէին թէ երևելի ուղեորը
մեռած էր . եթէ երբէք յանդգնօրէն յաղ-



2237
39

or

2004

Թած ինէր բոլոր խոչընդոտներուն և զերծ
մնացած ինէր վտանգներէն , կրնար վերա-
դառնալ յԵւրոպա :

Այս ընդհանուր խոսովութեան ժամանակ ,
Նի-Յեր+ հերաւ լրագրոյն խմբագիրն Պ . Ճէյմս
Պէննէթ ամերիկեան բոլորովին յանդուզն
գաղափար մը յղացաւ . ուղեյ առանձինն ընել
այն բանը զոր ի գործ դնելու համար բովան-
դակ Սնգրիա և բոլոր գիտական ընկերու-
թիւնք երկար ժամանակէ ի վեր կը վիճէին
առանց արդիւնք մը յառաջ բերելոյ , այ-
սինքն նոր արշաւանք մը ուղարկել ի խնդիր
Լիվինկսթրնի և նորա վրայօք լուրեր բերել :

Բայց ս'ը պէտք էր գտնել մի այնպիսի
անձ որ կարենար այնքան վտանգաւոր և
փափուկ պաշտօն մը յանձն առնել : Ամե-
րիկայի անօրէնք կրնար ամեն ինչ ընել :
Իւր հրամանաց ներքև ունէր խուփ մը մար-
դիկ որք առաջին նշանին պատրաստ էին նետ-
ուիլ ամենավտանգաւոր ձեռնարկութեանց
մէջ իսկ : Բաց աստի , սոյն արշաւանքն սո-
վորական սահմաններէն դուրս պիտի ելնէր ,
ուստի և պաղարիւն և քաջասիրտ առաջ-
նորդ մը պէտք էր ի գործ դնելու համար
զայս :

1869 , Հոկտ . 16 ին , առաւօտեան ժամը
10 նին , Նի-Յեր+ հերաւ լրագրոյն Մատրի-
տի թղթակիցն Պ . Հանրի Սթանլէյ հետև-
եալ հեռագիրն կ'ստանար . « Փարիզ եկէ՛ք ,
կարևոր գործ մը կայ » : Երկու ժամ վերջը ,
Պ . Սթանլէյ շոգեկառք կը մտնար և յա-
ջորդ երեկոյ կը հասնէր ի Փարիզ : Վահնէն
դուրս ելնելէն յետոյ , ուղղակի կը դիմէր
ի Մեծ Պանդոկ . Պ . Ճէյմս Պէննէթ անկող-
նոյն մէջ պառկած էր երբ Սթանլէյ ներս
մտաւ .

« Ո՞վ էք , ըսաւ նմա :

— Սթանլէյ :

— Ա՛հ , շատ լա՛ւ , կը ճանաչէ՛ք զԼիվին-
կսթրն :

— Պարո՛ն , անուշը միայն լսած եմ :

— Մեռած կամ կենդանի լինելուն վրայ
ի՞նչ կարծիք ունիք :

— Այդ մասին ոչինչ գիտեմ :

— Է՛ ուրեմն , պէտք է գիտնալ . պիտի
մեկնիք , պիտի գտնաք զայն և մեզի լուրեր
պիտի բերէք անոր կողմանէ » :

Յայնժամ Սթանլէյ հասկցաւ թէ նոյն իսկ
ինքն էր Պէննէթի ընտրած անձն և առանց
յուզուելու այդ լակոնական ոճէն զոր սպար-

տական ալ կարելի է անուանել, ոչ մի առարկութիւն ըրաւ ի մասին այն դժուարութեանց ու պէս պէս վտանգաց զորս պիտի յարուցանէր իւր ընելիք յանդուգն ձեռնարկութիւնը :

Պ. Պեննէթ համբ աշխարհադրական քարտէսի մը վրայ նշանակեց դժերով այն վայրերն ուսկից պիտի անցնէր Լիվինկսթընի հետքերն գտնալու համար : Ի վերջոյ սա՛խօսքերով իւր հրաժեշտի ողջոյնն տուաւ . « Նախ Հնդկաստան պիտի երթաք, անտի պիտի մեկնիք Լիվինկսթընի միանալու համար : Առ այժմ, բարի երեկոյ . Աստուած ձեզ առաջնորդ : »

Հանրի Սթանլէյ մեկնեցաւ յաջորդ օրը : Նախ գնաց յԵղիպտոս, անտի անցաւ յԵրուսաղեմ, այցելեց զՎ. Պօլիս, յետոյ Փորր Ասիոյ և Պարսկաստանի մէջէն անցնելով 1870 տարւոյն Օգոստոս ամսոյն մէջ առաջին անգամ լինելով հնդկաց երկրին վրայ ոտք կոխեց : Հոկտ. 21 ին, կը թողուր զՊօնպայ, և Սէչէլեան կղզիներն այցելելէն յետոյ, 1871, Յունուար 8 ին, կը հասնէր ի Չանդիպար որ կեդրոնական Ափրիկէի նաւահանդիսան կը նկատուի, և վերջին աաւրներս

ամեն մասամբ մեծ կարեւորութիւն ստացած է ու իւր արտածութեան և ներածութեան թիւն տարին 32 միլիոն ֆրանքի կը հասնի :

Պըրթըն և Սրէք, երևելի նաւապետներն թանկանիքա լիճն գտնալու համար Չանդիպարէն մեկնած էին : Բնականաբար, Սթանլէյ ևս իւր նախորդաց նման զՉանդիպար իւր ուղեւորութեան մեկնակէտն պիտի նկատէր, քանի սր կը յուսաք գտնել գտօրթէօր Լիվինկսթըն մեծ լճին շրջակայքը և թէ կրնար օգուտ քաղել այն տեղեկութիւններէն զորս յիշեալ երկու ուղեւորք արդէն հայթայթած էին Ափրիկեան աշխարհի այդ մասերուն վրայ : Երբ հասաւ այն վայրն ուր կը յուսար գտնալ զԼիվինկսթըն, բնաւ չի յուսահատեցաւ այն անհիմն տեղեկութիւններէն զորս բնիկք իրեն կը յայտնէին : Արեսէին իրեն թէ՛ Լիվինկսթըն մարդատեաց եղած էր, թէ՛ կանարգէր այնպիսիներն որք իրենց խուզարկութիւններն կը մղէին ի խորս Ափրիկէի զինքը գտնալու [համար : Առանց իւր նպատակէն չեղելու, Սթանլէյ իսկոյն գործի ոկսաւ յտուջ մղելոյ համար իւր խուզարկութիւններն :

Արդարև, կեդրոնական Ափրիկէի ամեն

երկիրներուն մէջ, Եւրոպական դրամներն և նոյն իսկ թանկագին մետաղներն արժէք մը չունին: Վճարումներն և փոխանակութիւնք զանազան առարկայներու միջոցաւ տեղի կունենան: Օրինակի աղաղաւ, 100 անձանց օրուան մը աշխատութիւնը կարժէ 40 մեթր կերպասողէն: Ընդհանրապէս, Եւրոպիոյ պղնձէ դրամներն ադամանդներու հետ կը փոխանակուին. բուրգէ կերպասներն արծաթեայ դրամներով և հեռագրական դժի մը լայնութիւնը ունեցող արոյրէ գաւազան մը ոսկոյ հետ կը փոխանակուին:

Մեր մեծ ուղևորը ուսումնասիրեց բոլոր այս առևտրական օրէնքներն, հայթայթելոյ համար այն վաճառքներն ոյց պէտքը պիտի զգայր իւր երկամեայ ուղևորութեան միջոցին: Վերջապէս, պիտանի վաճառքներն ժողովեց, քսան և երկու էշ ու երկու ձի գնեց և Հօլ և Ֆարքուար անուանեալ երկու անկիւսայի նաւաստեաց և քսան և չորս բնիկ զինուորաց հետ ընկերացեալ մեկնեցաւ Փետր. 5 ին ի խորս կեդրոնական Ափրիկէի: 1871, Մարտ 21 ին, Սթանլէյ 192 անձերէ կազմուած կարաւանի մը գլուխն անցնելով կը մանար այնպիսի ճանապարհի մը մէջ ուր-

կից իրմէ առաջ ոչ մի Եւրոպացի անցած էր Սաաջին ուղևորութեանց միջոցին, կանանչաղարդ և ժպտուն դաշտի մը մէջէն, անցաւ բայց ընդհուպ Մադիաս, այսինքն անձրևոց եզանակն, վրայ հասաւ. դաշտերն ճահիճներու փոխուեցան: Մի քիչ յետոյ հասան Յեյէ էն վարակեալ երկրի մը մէջ ուր երկու ձի և բաղմաթիւ էշեր զոհ գացին վերոյիշեալ հիւանդութեան: ցեյէ՛ փոքրիկ ճանճ մ' է որոյ թունաւոր խայթուածքն այնքան աղետաբեր է որ ոչ մի անասուն կրնայ ապրել այն երկիրներուն մէջ ուր հաստատուած են յիշեալ ճանճերը:

Ապրիլ 18 ին, կարաւանը հասաւ ի Սէնպամուէնի որ Ուրուկուրու լեռանց շրջակայքը պարիսպներով և աշտարակներով շրջապատեալ բազմամարդ քաղաք մ' է: Իրենց ճանապարհըն տիղմով ծածկուած էր. դետերն և առուակներն կը յորդէին, ծառի կոճղերն կամուրջի դեր կը կատարէին, երեկոյին ուղևորք աշխատութենէ խոնջեալ հողիւ կը գանային չոր վայր մը հայթայթելու համար իրենց սնունդը և քիչ մը հանդիստ առնելու:

Բազումք ի ճանապարհորդաց ջերմի ենթակայ եղած էին և զրաստներէն զրեթէ

ամենքն զո՛հ դայած էին կլիմային սաստկութեան : Մայիս ամսոյն սկիզբն , անձրևներն դադուեցան հասելէ , և կարավանը մտաւ Պերակարայի մէջ որ լեռնոտ և ամառի երկիր մէ և որոյ շրջակայքը կը գտնուի Ուկոմպօ անուանեալ լեռնագօտին :

Սթանլէյ մտաւ նաև բարերեր և ճօխ երկիրներու մէջ ուր մեծ պատուով ընդունուեցաւ բնիկներէն : Ստիպուեցաւ զիւղերէն միոյն մէջ թողուլ իւրեան ջնկերակից Փարբուար անկլիային որ ջերմի ենթակայ լինելուն պատճառաւ կարող չէր շարունակել իւր ուղին :

Վերջապէս Յունիս 20 ին , կը հասնէր ի Քուիհարա ոյր մերձակայքը կը գտնուի կեդրոնական Ափրիկէի ամենէն կարևոր վաճառանոցն զոր Պրըթըն և Աբէք ծանօթացուցած են Եւրոպացոց Քաղէհ անուան ներքև : Սմենայն յանդգնութեամբ շարունակեց իւր ուղևորութիւնը առանց վարանելու իւր դէմ եղած խոչընդոտներէն : Բնաւ ունկնդիր չեղու ալլոց տուած խորհրդոցն : Իրեն ըսած էին , « Գտէք զԼիվինկոթըն և անոր կողմանէ լուրէր բերէք » : Յանդուզն և վտանգաւոր սղևորութեան մը ձեռնար-

կած էր , ամբողջ պատասխանատուութիւնը իւր վրայ առած էր , մահը միայն կրնար զինքը կեցնել և իւր յառաջդիմութեան արգելք լինել : Ի սկզբան իւր ընկերակիցը ապստամբեցան իւրեան դէմ բայց դիւրաւ կրցաւ զայնս հանդարտեցնել : Յետոյ , Հօվ , իւր Եւրոպացի վերջին ուղևորն , տկարանալով , ստիպուեցաւ Քուիհարայի մէջ մնալ , կարավանը սկսաւ յառաջանալ ծառախիտ անտառներուն մէջէն ուր յաւէտ կը տիրէ ժանտատենդն :

Յեղերս կօմպօ դեալին , իւր ընկերակիցը չեն ուղեր յառաջանալ . Սթանլէյ ամենայն քաջութեամբ կը դիմադրէ նոցա . կը յանդիմանէ տկարներն , կը ներէ յանցաւորաց և կը շարունակէ իւր ուղին :

Ուհհոյի մէջ , այն վերջին երկիրն որ զինքը լճէն կանջատէր , դիւզապետը կարգիւնն որ յառաջանայ և իւր ճանապարհին վրայ զանազան արգելքներ կը դնեն :

Սթանլէյ անվահեր կերպիւ կը մարտնչի վտանգներուն դէմ և Նոյ . 40 ին , իւր մեկնելէն 236 օր վերջը , կարավանը կը հասնի ի բարձունս այն լեռան որ կը գտնուի յեղերս Թանկանիքա լճին : Վերջապէս զազա-

Թըն կը ծածկուի ճանապարհորդներով և ջը-
րոյ անհուն տարածութիւն մը կը պարզուի
զարմացեալ խումբին աչաց առջև :

« Հուռճա, Թանկանիքա », կը գոչէ Սթան-
էյ, ողջունելով սոյն լիճը որ իւրեան կը
թուի լինել իւր ուղեորութեան վերջակէտը :

Ամբողջ խումբն ուրախութեան ազազակ-
ներով կողջանէ զլիճն : Բնիկներն կը դիմա-
ւորեն զինքը զարմացման ազազակներով և
ընդհուպ « Աստուծոյ զբ » ողջոյնն կը լսէ :
Գլուխն կը դառցնէ, կը տեսնէ զՍուզի, Լի-
վինկսթընի հաւատարիմ ծառայն որ կուգայ
իւրեան աւետել թէ իւր տէրն ողջ է և մեր-
ձակայ վայրերուն մէջ կը գտնուի : Ինչ ան-
հուն ուրախութիւն : Ինչ յաղթանակ : Յետ
այնքան յոգնութեանց, յետ այնքան վտան-
գաց, զգայ վերջապէս մարդ թէ իւր նպա-
տակին հասած է : Թողունք որ խօսի ուղե-
ւորը և պատմէ իւր զգացածներն նոյն պա-
հուն :

« Սիրտս կը բաբախէր . բայց կարելի եղա-
ծին չափ կը ջանայի որ դէմքս չը մատնէր կը-
րած նեղութիւնս : Սնվեհեր կերպիւ , խումբ-
բին մէջէն անցնելով , մտայ բնիկներուն կի-
սաչըճանակին մէջ որոյ առջև թխադոյն մօ-

րուք ունեցող մարդ մը կ'անդնած էր :

Մինչ կը յառաջանայի յամրաբար , կը դի-
տէի նորա խոնջեալ և աժդոյն դէմքն : Թը-
խադոյն անդրաւարտիք մ' ունէր , փոքր կար-
միր բաճկոն մը և կապոյտ սաղավարտ մը :
« Ուղեցի քոյը երթալ , բայց համարձակու-
թիւն չունեցայ » ուղեցի համբուրել զայն ,
բայց անգղիացի մէր : Չէի գիտեր թէ ինչպիսի
ընդունելութիւն պիտի գտնէի « յամրա-
բար մօտեցայ , և զխարկս հանելով ըսի ,
« Ս.բդեօք նոյն ինքն տօբթէօր Լիվինկսթընն
է » :

— Ս,յո՛ , » պատասխանեց , վեր բարձրա-
ցնելով իւր սաղավարտը բարերար ժպիտով
մը : « Մեր երկու գլուխներն իրարու դպչե-
ցան և մեր ձեռքերն զիրար սեղմեցին :

« Շնորհակալ եմ Աստուծոյ , ըսի բարձ-
րաձայն , որ թոյլ տուաւ ինձ որպէս զի ըզ-
ձեզ գտնամ :

— Ես հոս երջանիկ եմ , յարեց : « Ի վեր-
ջոյ կարգաւ ողջունեցի բնիկներն զորս տօբ-
թէօրն ինձ ներկայացուց իւրաքանչիւրն իւր
անուամբ : Յետոյ մուսնալով խումբն , մու-
սանալով ընկերակիցներս , հետևեցայ Լիվին-
կսթընի : Նա զիս իւր վրանը տարաւ և նս-

տայ նորա սովորական աթոռակին վրայ : »

Մթանլէյ շատ համոզեց զնա որ վերադառնայ յԵւրոպա կրկին տեսնալու համար իւր ընտանիքը և յայտնելու իւր գիւտերն գիտական աշխարհին : Բայց երևելի ուղևորն հաստատ էր իւր գաղափարին վրայ , երդում ըրած էր չը թողուլ Ս.փրիկեան աշխարհն առանց աւարտելու այն աշխատութիւնը զոր յանձն առած էր : Միայն հաւանեցաւ Մթանլէյի հետ վերադառնալ ի Քուիհարա և սպասել անդ այն վաճառաց և այն մարդկանց զորս Մթանլէյ Չանդիպարէն իրեն պիտի զրկէր : Փետր . 18 ին , հասան ի Քուիհարա : Տօքթէօր Լիվինկոթըն պէտք եղածներն առաւ , այսինքն 2500 մեթր բամպակեղէն , 1000 լիտր աղամանդ 350, արոյրէ գաւազան , գէնքեր , գործիներ , հանդերձ , շոգենաւ մը և վրան մը :

Մեկնելու օրը հասած էր :

Մթանլէյ պիտի երթար ի Չանդիպար , մինչդեռ Լիվինկոթըն Քուիհարայի մէջ պիտի մնար : Բաժանումն զժուարին եղաւ : Այդ երկու սրտերն այժմ խորին բարեկամութեամբ մը իրարու հետ միացած էին :

Տօքթէօրը ուզեց ընկերանալ Մթանլէյի

մինչև Քուիհարայէն մի քանի մյոն հեռու գանուող վայր մը : Վերջապէս պէտք էր բաժնուիլ :

« Այժմ , տօքթէօր , բաւական տեղ ընկերացար ինձ :

— ձյմարիտէ : Գուր ինձ համար ուղևորութիւն մ'ըրիք :

— Երախտապարտ եմ ձեզ : Աստուած ձեզ առաջնորդ , բարեկամս , օրհնեալ ըլլաք : »

« Ձեռքերս սեղմեցին իրենները . բնիկներն իսկ եկան իրենց վերջին յարգանքնին ինձ մատուցանելու : »

« Մնաք բարեաւ , Տօքթէօր , սիրեցեալդ իմ բարեկամ . . . »

— Երթա՛յք բարեաւ : »

Ս.փրիկեցի ուղևորը իւր ճանապարհին վերայ պատահեցաւ վայրենեաց և անցաւ առանց վտանդի Մուքօնտօքուայի երկրին մէջէն որ ջրոյ ներքև մնացած էր յորդահոսանձրեոց պատճառաւ : Մթանլէյ քիչ մնաց որ կորոսունցներ իւր և Լիվինկոթընի թուղթերը , այսինքն այն միակ առարկայներն որք իւր ուղևորութեան արդիւնքն էին : Ահազին ծառ մը ճանապարհին վրայ : ձգուած էր յորձանքէն հաշածեալ : Ռահվիայներն

մեծ դժուարութեամբ կրցան մէկ կողմ դը-
նել վերոյիշեալ արդեւքն : Յիմարութենէ
դ՛ղրդեալ , թանկագին տուփը կրող անձը
գետակին մէջ նետուեցաւ :

Ուղեւորն միւս եղերքն ելած էր երբ զայս
նշմարեց : Յանկարծ , պարպեց իւր ատրճա-
նակն գոչելով . « Ուշադրութիւն , եթէ լը-
քանես տուփը , մեռած ե՛ս » : Տարաբաղդ
բնիկը , սարսափահար , աչքերն յառած զէն-
քին վրայ , յուսահատական ճիգ մ՛ ըրաւ
և եղերքը հասաւ : Մարտ 29 ին , կարավա-
նը Չենպամուէնի առջևէն կանցնէր : Մի քա-
նի օր վերջը , նաւ կը մտնար Չանդիպար եր-
թալու համար : Մեկնելէ առաջ , իւր առա-
ջին գործը եղաւ ժողովել 57 անձինք , նո-
ցա հրամանատարութիւնը արաբացոյ մը
յանձնել և ըսել նոցա : « Պիտի երթաք գա-
նել այն անձը զոր Մեծ Դէրը կը կոչէք . կը ճանա-
չէք զայն . գիտէք թէ ո՛րքան բարիէ : Բարձր
ձայն մ՛ ունի նա , եթէ չարիք ընէք , բար-
կութեամբ չը պիտի խօսի ձեզ հետ , այլ տը-
կարութեամբ : Ար խօստանաք ինձ թէ պի-
տի հետեւիք նմա և նորա ամեն հրամանաց
պիտի հնազանդիք :

— Ս. յո , տէ՛ր , պիտի հետեւինք նմա , պի-

տի հնազանդինք նմա : Ս,մենուն ձեռքը
թոթովեց և մեկնեցաւ նա , այսպէս հաւատա-
րիմ մնալով տն խոստման զոր ըրած էր
Լիվինկսթընի և այնքան ազնիւ կերպիւ գոր-
ծադրելով իրեն յանձնուած պաշտօնը :

Յուրիս ամսոյն մէջ , կը հասնէր ի Մարսիլ-
եա . իւր ուղեւորութեան յաջող լուրը տա-
րածուած էր ամեն ուրեք և բովանդակ Եւ-
րոպա կը փափաքէր ունկնդիր լինել իւր
պատմութեան : Ա,մենուն առաջին զգացումն
տարակոյսն եղաւ : Ոչ ոք կը ճանաչէր զըՍ-
թանլէյ : Բայց ամեն ինչ յայտնուեցաւ : Ա,յն
նամակներն զորս Սթանլէյ իւրեան հետ բե-
րած էր , Լիվինկսթըննէն էին : Յայնժամ
ամեն ոք ուղեց ճանչնալ Սթանլէյի տաղան-
դը և քաջասրտութիւնը : Լօնտրայի աշխար-
հագրական ընկերութիւնը ոսկիէ պատուա-
նշան մը շնորհեց իրեն և Վիքթորիա թագու-
հին ևս ընծայեց իւրեան ազամանդներով
զարդարուն ծխախոտի տուփ մը : Ի՛նչ գեղե-
ցիկ նուէր . . . :

Լոնտրայէ



Թ Ա Ր Գ Մ Ա Ն Չ Ի Ն Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ե Լ Ի

ԳՈՐԾԵՐԸ

Մեծն Աղեքսանդր
 Ամբեր
 Մրախօ
 Պէծօվն
 Պիւֆօն
 Քավուր
 Կեսար
 Կարոյս ԺԲ
 Ք • Քօլօմպօս
 Քուք
 Քիւվիէ
 Տանն
 Վ • Հիւկօ
 Տրգէ
 Տրանքլին
 Բասմէօր
 Կալիէոս
 Կումա (Վասթօտը)
 Կէօթէ

Կիւմէնպէկ
 Քէպէր
 Լաքերուզ
 Լավուազիէ
 Լուվուա
 Մալէլլան
 Միքէլ-Մնձէլօ
 Միքայօ
 Միպրոս
 Նեքքըր
 Բալիսի
 Բարէն
 Բիլիէ
 Սէն (Օխվիէտը)
 Սօլմն
 Սմէֆէարն
 Վուաշինկիմըն
 Վուայթ

Գին Մէկ Դասեկան

ՀՐԹՄԱՆՆԻ ՄԷՍՐԻՖԻ

7846

0003797

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003797

